

## ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ

ԽԶ.

ՄԻ ԳԹԵՔ  
ՅՈՒՐԴԱԾԱԾԿԻ, ՀՈՂԱԾԱԾԿԻ, ՄՈ-  
ԽՐԾԾԱԾԿԻ, ՑՆՑՈՏԻԱԾԱԾԿԻ,  
ԱՅՆ ԳՐԵՑԵՔ  
ՅՈՒՐԴԱԾԱԾՈՒԿԻ, ԵԽՆ.

Կան մարդիկ որ ցուցաններու՝ հրէշ-  
ներու չեն հաւատար, եւ կ'ուրանան իսկ  
անոնց գոյութիւնը, եւ կեղծքը կը կար-  
ծեն հին պատութեանց եւ վիպասանու-  
թեանց մէջ երեցաները: Անոնց բոլոր  
կնան կեղծ ըլլալ, ստապատիր ըլլալ,  
բայց վերեւ յիշուած խառնազազանները՝  
կ'ապացուցաննեն այդ ճիւազներուն գոյու-  
թիւնը:

Թէ ինչպէս կը բարդուին բառերն հա-  
յերէնի մէջ՝ յիշենք համառօտիւ:

Մեր լեզուին բառերը կրնան ըլլալ  
պարզ, բարզ, ածանցարարդ եւ ածանցեալ:

Պարզ կ'ըսուին այն բառերը, որոնց  
իրենց սկզբան ու վերջը որեւէ եկամուտ  
մասնիկ չունին: Ինչպէս օդ, լոյս, ջուր,  
կրն, մահ, կեանք, սէր, քաջ, սուրբ, եւն:

Բարդ կ'ըսուին այն բառերը որոնց կազ-  
մուած են երկու բառէ, ինչպէս, մարդա-  
սէր, հողագործ: — Ածանցարարզ, ինչպէս.  
երկրաշփորիւն: Ուր կան երկու բառեր  
եւ ուրիշն ածանցը: Ածանցեալ, երկրաւոր,  
երկեային:

Բարդութիւնը կ'ըլլայ երբեմն առանց  
որեւէ փոփոխութեան բառի կամ յօդա-  
կապի: Ինչպէս, վրձիմնիդր, հացիսակ,  
ձեւնուու, չարկամ, յենակես, կարեներ, ուսե-  
հար, օրհաս, եւն:

Այդ անյօշ բարդութիւնները բիշ ան-  
գամ կ'ըլլան առաջին բառին փոփոխմամբը.  
ինչպէս, տեսնես, ցրմեր, ցիկիր, լոտես, ժուժ-  
կալ, իշտրմող, եւն, եւն:

1. Եթէ ո զիըը երբէ վերջ (նույ զատ) ուրիշ բազա-  
մայն զիր մ'ունենայ, սովորաբար թէի կը փոփուի. այս  
է պատճառը որ կրնաւորներուն առաջնը թէի կը փո-

լլապէս միեւնոյն բառը երբեմն կը բար-  
դուի ինքիրմով եւ կրկնաւոր կը կոչուի.  
պէսպէս, վազվազ, վաղվաղ, բեկրիկ, ծոր-  
ծոր, եւն:

Այսն կրկնաւորներուն մէջ երբեմն մէկ  
զիրը զանց կ'ըլլուի կամ կը փոխուի.  
փոփոխ, դադար, բարախ, կակազ, բրուով,  
քրես, վատաշ, հեղեղ, շաղվաղի, հեծեծեղ,  
պատառեկ, բարբառ՝, եւն:

Բայց բարդութեան սովորական ընդհաւ-  
նուր կանոնն է կապել երկու բառերը այր  
յօդակապով՝ երդ երկրորդ բառը բաղա-  
ձայնով սկսի. եւ առաջին բառը որ սո-  
վորաբար ուղղական կը յօդի՝ եթէ փո-  
փոխելի զիր ունի՝ հոլովական փոփոխու-  
թեան ընդհանուր օրէնքին համաձայն կը  
փոխուի. իսկ երկրորդ բառը բացարձակա-  
պէս ԱՆՓՈՓՈԽ կը թայա:

Ինչպէս, բան, գեն՝ բանագէտ. բացր,  
պառո՞ բանցրապառո՞ տվ, ման՞ այլաման.  
— սէր, բան՞ սիրաբում. տէր, սէր՝ տիրա-  
սէր. ամէն, կա՞ ամենակալ. երկայն, բա-  
զուկ՝ երկայնարագուկ. բազուկ, տարած՝ բազ-  
կատարած. ազգ, օգոստ՝ ազգօսուտ, բազում,  
օգոստ՝ բազմօսուտ, եւն:

Ինչպէս տրուած օրինակներէն կը տես-  
նուի, կանոնը երկրորդ բառը անփոփոխ  
կ'ուզէ: Առաջին բառը կրնայ ըլլալ ուղղական՝  
այսինքն անփոփոխ. մարդ, սէր՝  
մարդասէր. հող, զորդ՝ հողագործ, մարդ եւ  
հող ուղղական մնացին: Բայց եթէ բառը  
ունենայ մին այն ձայնաւորներէն որոնց  
հոլովման ատեն կը փոխուին, է = ե,  
է = ի, ի = ը, ոյ = ու, ու = ը, իւ = ու,  
այն ատեն տեղի կ'ունենան սոյն փոփո-  
խութիւնները. ամէն, մեծ ամենամեծ. սէր,  
յի՛ սիրայիր. ինչք, սէր՝ յելշասէր. իդէ,  
պատռո՞ բդիապատռո՞ յոյս, տո՞ յուսա-  
տո՞ սուս, խօ՞ ս(ը)տախօս, պատիս, սէր՝  
պատռասէր:

Որեւէ փոփոխութիւն կրնայ տեղի ու-  
նենալ միայն առաջին բառին վրայ. երկ-

ինեն և փոխանակ զայիս, բարբառ, կառկառ զրելու,  
կը զրենք զրզիս, բարբառ, կարկառ, եւն:

ըրողը նորէն ըսենք՝ բացարձակապէս անփոփի է, անփոփուելի է:

Վերեւ զրինց երկայն, բազով՝ երկայնարարուկ, եւ բարուկ, տարած՝ բազկառարած, առաջին օրինակին առաջին բառը փոփոխելի գիր չունե՞մ՝ մնացէս որ էր. երկրորդին մէջ ուն որ ը-ի կը փոխուի կամ բոլորովին կ'անհետի՛ եղաւ բազկատարած:

Առնենք արդ մեր վերեւ յիշատակած յարդամածկ, հորածածկ, միթրածածկ, ցեղութածածկ այլանդակութիւնները. որ օրէնքով կազմուած են:

Արգէ՞ բուսեր է այդ ծածկ-ը, ունի՞ հայ լեզուն առանի բառ իր բնական ձեւին մէջ. չունի, ուրեմն փոխուած ձեւ մըն է. բայց ինչպէս կը փոխուի երբ երկրորդը բառն է:

Ինչ է իր բնական ձեւը՝ ծածուի. ուրեմն ըստ օրինի, ըստ ողջմասութեան, ըստ ինեւթի եւ մագի՝ իր այդ ծածուի բառը առաջին բառն ըլլայ՝ փոփոխան կանոնը պիտի գործադրուի վրան. այսինքն՝ ուն պիտի սղի եւ պիտի մնայ ԾՈՒԾԿ. բայց ուշադրութիւն՝ երբ առաջին բառն ըլլայ. այսպէս ծածուի, միտք՝ պիտի ըլլայ ծածկամիտ. ծածուի, զոտի՝ ծածկագույն ծածուի, խօս՝ ծածկախօս. ծածուի, պի՛ ծածկապէս, ծածուի, ոյր՝ ծածկոյթ. ծածուի, եմ, ծածին:

Բայց երբոր ծածուիը երկրորդ բառը ըլլայ, պիտի մնայ ԱՆՓՈՓՈԽ, այսպէս ինչպէս որ է. ամուր, ծածուի՝ ամրածածուի. ըոզ, ծածուի՝ բնածածուի, պար, ծածուի՝ պարածածուի. որով այդ յարդամածկ, հոդածածկ, միթրածածկ, ցեղութածածկ ցուցանքները պէտք է վտարուին եւ զրուին յարդամածուի, հոդածածուի, միթրածածուի, եւն:

Միտքը կու գայ յետին դարերէն զործածուած նմանօրինակ սիալ մը, որ նման վերջով բառեր շատ ունենալուս համար՝ մոեր, ընտելացեր է լեզուին, և է անիսախտ բառը, զոր գործածել են ԺԴ, ԺԵ զարերուն մէջ ցանի մը զրոյներ. ուղիղ ձեւը անիսախտն է. «Աշխարհն այս իրբեւ զտուն

մի անիսախտ ցուցցի». (Պիխիղ).—Անիսախութ մնացեալ լիութեամբն՝ (Ազար.)—«Անարաս եւ անիսախտ պահէ զիւալսն» (Եղիկի), եւն: Արդէն կայ զմայլելի իսախութ բառու:

Այստ վերջը, ինչպէս բաի, հայ լեզուին շատ ծանօթ ըլլալուն (ախտ, բախտ, եւն), ապրեր է այդ ձեւը. բայց ածկ երեւոյթով ոչ մէկ բառ ունի հայ լեզուն, ուստի և պէտք է որ ո՞վ որ հայ է եւ հայ լեզուն կը սիրէ, ուղիղ ձեւով գործածէ.

ՅԱՐԴԱԾԱԾՈՒԽԿ, ՀՊԴԱԾԱԾՈՒԽԿ, եւն:

Եւ ոչ թէ

ՅԱՐԴԱԾԱԾՈՒԽԿ, ՀՊԴԱԾԱԾՈՒԽԿ, եւն:

Այսպէս կ'ուսացանէ կանոնը, օրէնքը, ողջմասութիւնը, խելքը, միտքը, բնականութիւնը, բայց եթէ ուզեն դեռ մեր մեծ բանաստեղծներն ու զրագէտները կառչիլ կպչիլ այդ անլրալեռնական այլանդակութեանց, կ'առաջարկներ իրենց՝ որ այսուհետեւ, որպէսսզի այլանդակութիւնը համանի իր կատարեալ լրման, երկայնարազուկը զրեն երկայնարազկ. գորագրախը՝ գորագի. ազգուուր՝ կենցադօսուոր՝ ազգօտ, կենցադօտ....:

Հիները՝ բայնք ուրիշ տեղ՝ շատ աւելի խնամք ունէին ուղղագրութեան:

Թովմաս թէրզեան, իր քերթուածներէն մէկուն մէջ, «Արտոյտը», Բ հասոր, Էջ 66 (ընդ մամլով), ուղիղ ձեւով կը զբէ.

Յարդածուկ ճիւզէն ունամատ:

Եղուարդ Հիւրմիւզ Քոթէն ալկնոշ՝ «Արտոյտական թէ Սիպերիա» զրբին թարգմանութեան մէջ ունի.

«Լառոյց իւր անդ Սփրիններ բնակարան յեղեւնեաց յարդամածուկ»:

Իր յիշեմ տեսած ըլլալ նորայրի բառը զրբին մէջ ալ նոյն ուղիղ ձեւը, բայց չեմ յիշեր հիմա թէ որ բառին տակն էր:

Ի. Ե.

ՄԻՌ ԳՐԵՔ  
ԹՈՂ ԶԿԱՆԱՑՍ ԵՒ ԶՄԱՆԿՏԻՄ  
ԱՅԼ ԳՐԵՑՔ  
ԹՈՂ ԶԿԱՆԱՑՍ ԵՒ ԶՄԱՆԿՏԻ

Հատ ստէպ զործածուող ձեւ մը, եւ  
միշտ այսպէս սխալ զործածուած, զրու-  
թեան մէջ ալ, խօսքի մէջ ալ:

Ուկեղարու մէջ շատ զործածուած է  
մանկանի բառը, իսկ յիշուած ձեւով՝ այս-  
ինն «թող զկանայս եւ զմանկտի», Դա-  
նիկ ժ. 9. Մատր. ժ. 21, ժե. 38, եւն:

Մանկիս կազմուած է մանոկ բառով  
եւ տի մասնիկով:

Տի մասնիկը յոզնականացուցիչ է, մե-  
ծոթիւն, շատութիւն կը ցուցնէ. մակ-տի  
ըսել է շատ մանոկ, մանուկեր. ինչպէս  
տակ-տի, շատ ծակեր:

Ունինց նաեւ ոսի ձեւը, սոկր-սոկրտի,  
սոկրեր, փոր-փորտի, փորին մէջ եղած  
ները:

Տի մասնիկը բառերուն սկիզբն ալ կը  
զդուի՝ նոյն իմաստով. Տի-այր (=տէր),  
տի-կին, տի-եղեր, կը նշանակեն մեծ  
մարդ, մեծ կին, մեծ եղերքեր:

Ահա քանի մը օրինակ ոսկեղարէն մանկա-  
տիին յոզնակի ըլլալուն ի նպաստ. «Որ-  
շափ ինչ կերան մանկտիդ». Այս շափ հն  
մանկտիդ. - Յարիշեն մանկտիդ եւ խաղա-  
ցեն. - Խօսքան ընդ նմա մանկտին. - Ավ  
Սողոն, յոյնց միշտ մանկտի էք. (Եւս. Քր.  
ա.), եւն, եւն:

Այն որ կը տեսնէ որ բայերը բոլոր  
յոզնակի զրուած են. պիտի զրուէն եթէ  
եղակի ըլլար: Մարդիկ բառն ալ յոզնակի  
է ըստ իմաստին, թէեւ ձեւը եղակի. եւ  
միայն եղակի կը հոլովի. մարդիկ, մարդ-  
կան, մարդիա, կամ մարդկամբ: Մանկտին  
ալ, մանկուոյ, մանկուա։ Եօթներորդ  
խառն հոլովում. ինչպէս կոսին սխալ է  
զրել մարդիկեր, մարդկանց, նոյնպէս յա-  
խնթոր սխալ է զրել զմանկտիս. Ուրեմն

ՄԻՌ գրէք

... ԶՄԱՆԿՏԻՍ

ԱՅԼ գրեցէք

... ԶՄԱՆԿՏԻ

Ի. Ե.

ՄԻՌ ԳՐԵՔ  
ԲԱԶԴԻ, ԴԺԲԱՂԻ  
ԱՅԼ ԳՐԵՑՔ  
ԲԱԽԾ, ԲԱՐԵԲԱԽԾ

Այս կոպիտ սխալն ալ՝ թէեւ շատ ան-  
գամ ըսինց ու ըսինց՝ դեռ կ'ապրի ու  
կ'ապրի, եւ չենց զիտեր թէ երբ պիտի  
փէջ հոգին:

Պատ զիրը իրմէ վերջ ու եւ թ զրերը-  
կ'ուզէ եւ ոչ երբեք դ. ինչպէս Աղոտ, զայտ.  
աղոտատ, եւն. — Գուղը, մաղը, յաղը, եւն:

Կան քանի մը բառեր որոնց մէջ զատէն  
վերջ կ'երեւայ դայ, բայց արմատական  
չեն:

Բաղ-դասել բային մէջ պատահական է  
դասի եւ դայի մօտաւորութիւնը. բադ մաս-  
նիկ մըն է՝ որ եկեր է դասելին ցով. ինչ-  
պէս եւ բաղկանալ, բաղտրէլ բաղխոնորին,  
ու նման բառերուն մէջ:

Ունինց դղղողալ (դողդալ) բառը՝ որ  
կրկնակ է. ինչպէս եւ դղղող, որ նոյն-  
պէս կրկնակ է, ինչպէս եւ դղղողդ, ա-  
ռաջին անդամը առողջ՝ երկրորդը հիւանդ,  
այսինքն տարբեր, ինչպէս Աղը-աղը էն  
ունինց աղջամող, հասա-հաստէն հասոս-  
քեստ, հաստամեստ, խորտ-խորտէն՝ խոր-  
տարորդ կամ խորտորորտ, ժանտ-ժանտէն՝  
ժանտաժուտ, խասի-խասէն խասեամտն.  
եւն:

Իբր արմատական խեղդ արմատին մէջ  
է որ կ'երեւայ. բայց հոս եւս արմատի  
զիր չէ Աստի այլ եկամուտ: Կարգէն է  
այն զայերուն որոնց կը մտնեն սպանդ,  
կենդանի, անջրդի բառերուն մէջ:

Խեղել բայ մ'ունինց, որ կը նշանակէ  
վիասել, արատաւորել, կամ անդամներէն  
մին կամ միւսը կոտրել. «Եթէ խեղիցէ  
որ զննկեր իւր: Մեր յիրափ պատժիր,  
զի զորջանզամ մարմնսն խեղէաք», եւն:

Խեղին վրայ դայ մը զնելով՝ ոչ թէ մէկ  
անդամը, այլ ամրող մարմնը կը խեղենց,  
բրի մը, եւ ահա հոգին փչեր է արդէն  
կախուղը կամ խեղուղը:

Բախտ բառը ուրեմն պէտք է զրել բախտ.

պարսկերէն շ. բառն է, որուն համազօր էնակն բաստ բառը, մանաւանդ թէ մինչ-նոյն բառն է, պարսկերէնի ինք մեր մէջ թէ սկ է եւ թէ ին, որ որոշ կը տեսնուի յաճ բառին մէջ, որ մեր դռաստր բառն է, յսկ երեւյթով դուխտ, Անակդուխտ, Սահդուխտ, տախտակ, տախտակ, պարսկերէն ասխտը մեր մէջ աստ է, եւն, եւն, թատի, հայ լեզուն սիրողներ,

## ՄԻ ԳՐԵՐ

ԲԱՂԴ, ԴԺԲԱՂԴ, ԲԱՂԴԱԽՈՐ, եւն.

## ԱՅԼ ԳՐԵՑԵՐ

ԲԱԽՏ, ԲԱԽԵՎԱԽՏ, ԱՆԲԱԽՏ, եւն, եւն:

ԻԹ.

## ՄԻ ԳՐԵՐ

## ՅԵՆԱԾ

## ԱՅԼ ԳՐԵՑԵՐ

## ՅԵՑԱԾ

Ընդհանրացած սխալ մը, ով զիտէ ո՞ր չօրնած ձեռքը գործածեր է անզամ մը. մեր սկսնակները հասնասի կեցած են, առակին կենանիին պէս կ'ընեն. «ատենին է ըստու-վըրան նետուեցաւ»...

Հազար ըսէ ուղիղը, ով մտիկ պիտի ընէ... այս որքան անուշ բան է եղեւ ծուռին՝ սխալին հետեւիլ:

Կարգ մը բայեր ունինց, ինչու, ինուչ, յենուչ, ընթենուչ, ինչպէս եւ բանալ, բանալ, բանալ, դասնալ, եւն, որոնց պարզ արմատ ունին. յից, իից, յից, ընթերց, բաց, բաց, բարձ, դարձ:

Ասոնց նախնական ձեւն եղած է յշնուչ, յինուչ, յեցնուչ, ընթերցնուչ, բացնուչ, բացնուչ, բարձնուչ, դարձնուչ, (Պարտիզակի բարդառին մէջ կը գործածուիր բացնուր, «վրաս բացցաւ, վրադ կը բացնայ», եւն, ձեւերը, շատ լսած ու գործածած եմ):

Ներկայի խումբին մէջ այդ ցոյերը ինկած են բոլոր, իսկ կատարեալի խումբին մէջ են բուերը. յնում, յնուի, մի՛ յնուր, մի՛ յնուր, յնուցում, յնուի, յնուր. այսպէս եւ միւսերը:

Կատարեալի խումբին մէջ ալ, ինչպէս

ըսինց, կիյնան բոլոր եռերը, յիի, յիի, յիշ, յիշ, յիշը, — առնելով յենութ, որ կրաւուակերպ չէզոր է, կ'ըլլայ՝ յեցայ, յեցայ, յեցիր, յեցարուր, յեցեար:

Մեր խնդիրը անցեալ գերային վրան է, Ուրեմն ասոնց բոլոր յաւելուածոյ բայեր ըլլալով և պարզ արմատ ունենալով, այդ արմատէն պիտի շնուրին անցեալ գերայները. արմատ յից, իից, յից, ընթերց, բաց, բաց, դարձ. ուրեմն անցեալ գերայներն ալ պիտի ըլլան լց-եալ, խց-եալ, յեց-եալ, յերեց-եալ, բաց-եալ, բաց-եալ, դարձ-եալ: Աշխարհաբարի մէջ ալ լցած, խցած, յեցած, դարձած, եւ ոչ թէ յնած, ինած, Յնինած, ընթեսած, բանած, բանած, դասնած:

Երբ յինած կ'ըսենց՝ կը գործենց ան- ճոնի սխալ մը. իրբու թէ ըսէինց. դուոր բանած էի. նոր դասնած էի. փոխանակ ըսկուու՝ դուոր բացած էի. նոր դարձած էի:

Ոչա թէ ինչ անհերեթ սխալ է որ կը գործեն շատեր յանգէտու, որոնցմէ արզեօց ներելի չէ խնդրել՝ որ ուղիղ կերպով դրեն

## ՅԵՑԱԾ

## ԵՒ ՈՉ ԹԷ

## ՅԵՆԱԾ

## ՄԻ ԳՐԵՐ

## ՍԵՎԻ, ՎԵՐՍԱՅԼ, ԵԼՏԻ, ԵԼՆԻ

## ԱՅԼ ԳՐԵՑԵՐ

## ՍԵԽԻ, ՎԵՐՍԱՅԼ, ԵԼՏԻ, ԵՆԵ

Ուկր յատուկ անուն մըն է. բայց յատուկ անուն ըլլալուն համար՝ ըսել չէ թէ պէտք է սխալ գրուի հայերէնի մէջ. հա- զարտուր յատուկ անուններ կան, զորս նախնիք հայերէնի դարձուցած են՝ հայ լեզուի օրէնքներուն հպատակեցնելով:

Նախնական այս բառը պիտի գրէն Սեր, եւ ոչ Սկվը: Հաց լեզուն այսպիսի հեթա- նուութիւն չի ճանշնար: Սես ածականը չեն գրի Սկվ, դեռ չեն գրեր յկվ, հեր՝ հեր՝ անդրեւ՝ անձրեւ:

Ետք վերջով հայերէն բառ չունինց՝ որ որ կու տամ Եկաի, եւ Եկեի բառերուն, ինչ ալ այլանդակ են, Եզ գիրը բառեւ բուն սկիզբը արդէն իսկ եկ-ի ձայնը ունի, երբ կ'ըսենք եկիդեցի, առաջին և գիրը տարրեր կը հնչենց յաջորդներէն. անոնց փակ է, իսկ սկիզբնը եկ: Ես, երազ, չենց հնչեր ես, երազ, այլ եկս, եկրազ, բայց չենց գրեր ե-երը:

Արդ, կրնայ ամէն ոք տեսնել, ինչպէս եւ բոլոր Ավր գրող թերթերը, որ նախնից բնիր, արկդր, աղրիր, հղիր՝ եղջեր. (այս վերջին երկուըց իրը սեռական ալ գործածուած) գիւղ՝ զիազ. իոդ՝ եղ, եւն, եւն:

Արդ, կրնայ ամէն ոք տեսնել, ինչպէս

եւ բոլոր Ավր գրող թերթերը, որ նախնից

բնիր, արկդր, աղրիր, հղիր՝ զիւղ, կլղ

չենց զրած. (ինչ ալ սոսկալի զիւղը ու-

նին, ցուցանց կատարեալ). ուստի իրը

մեր անմահ նախնեաց զաւակ՝ ամէն ոք՝

պէտք է զիէ Անր, փոխանակ վայրենի

Ավրին: Աշքիս առջեւ թերթ մ'ունիմ,

թարմ, ուր գրուած է. «Վերսայի եւ Ավրինի

դաշնագրերը». ինչո՞ւ չգրուէին «Վերսայի

եւ Անրի դաշնագրերը»:

Է զիրը վերջին վանկին մէջ միայն կ'ապրի. բառերու մէջ ինչ ինչ մասնաւոր պարագաներ կան որ կը թօյլատրէն է, ինչպէս ձայնաւորէ առաջ, եակ, մարդարեկամս, կամ բարդութեանց մէջ, սոսկօծ, արկնոծ, եւն, բայց արմատ բառերու մէջ ճերջին վանկէ առաջ բացարձակապէս է դրյութիւն չունի. Վերսայի զրելը սանկ ոճիլի պէս բան մըն է. Թիրսամ, կեղծամ, վերծանել, վերսախին, վերմակ, եւն, եւն, տես բարդիրը մը ուր կան վերով բարդուած անթիւ բառեր: Վէր սկիզբով ոչ մէկ բառ ունինց վեր, վեր բառը, որ արդէն վիրաւը կ'ըլլայ:

Ուստի, մի գրէք Վերսայի, այլ Վերսայի. կը տեսնէք, բառին վրայ չնորհը մը եկաւ կարծես:

Չմոռցած ըսեմ որ Պոլսական թերթերը ուրիշ անճահ սիսալ մըն ալ կը գործէն, երբ կը գրեն Եկուի Գոտիք, Եկեի զիազ. ինչ զործ ունին այդ է գրերը. երբ կը գրեմ Ետին, ետեւ, Եեւաս, Եեւովք, տարրեր հնչ-չում կու տամ բառերուն, բան այն ինչ

որ կու տամ Եկաի, եւ Եկեի բառերուն, ինչ ալ այլանդակ են, Եզ գիրը բառեւ բուն սկիզբը արդէն իսկ եկ-ի ձայնը ունի, երբ կ'ըսենք եկիդեցի, առաջին և գիրը տարրեր կը հնչենց յաջորդներէն. անոնց փակ է, իսկ սկիզբնը եկ: Ես, երազ, չենց հնչեր ես, երազ, այլ եկս, եկրազ, բայց չենց գրեր ե-երը:

Ուրեմն ինչ հարկ Եկաի, Եկեի զրելու, տաճկ. ը Ծակ երեք գիր, մերը չորս գիր. ինչո՞ւ, նոյնպէս Ծակ երեք գիր, մերը չորս գիր: Ուստի՝


Մի՛ գրէց

Ավ.Վ. Վերսայի, ԵԵՏԻ, ԵԵՆԻ

ԱԱՀ Գրեցէք

ՍԵՒՐ, Վ.Վ.ՎԱՅԱԼ, ԵՏԻ, ԵԵՆԻ

(Շարունակելի, Հ. Ա. ՎԱՐԴԱԿԱՆ)



## ԳԵՎԻ Ի ՏԵՍԱԿՆ ԽՄ ՀԱՅՐԻՆԻ

Գ. Հ. Ե. ՓԵՏԻԿԵԱՆԻ

Քեզի կու գամ հայրենի տուն Քաղաքներուն մէջ տանջրած, Ուր բնե մ'է կեանքն յոշնած մարդուն եւ սուրբ պատուն արինուուծ.

Ուր արեգակն ամենագնեղ

կը թաւալի յոյլ օժի պէս,

Ու ժահաթյուն չերմու մըգեղին

է խարխափուն զես մը կարծես:

Աւաղ Աստուած իսկ տարագիր

Եւ սուրբ Սիղանն է մոռցըւած,

Ու սրբութիւնն տեղ հայրազիր

Հոն պըղծութիւնն է պաշտըւած:

Արդարեւ իսկ, ով Սիրելի,

Թամիծն եղաւ ինձ ապակէն

Լոյսն աշքերուն երբ բաժնեցի:

Մեր գիւղական քաղցրութենէն: —

Ուր սարդենին ասուածատունկ

Եւ աքասեան փրսփըւազէն

Կը ցընորին հարսի նըման

կապոյտն ի գեր սատարթելով:

Եւ գեղն իրենց ըստուերական՝

Հեշտ մոռացման յիշատակով

Ուրպէս պատկերն հին օքերուն,